

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

1. Հայաստանի Պատմութիւն. — 2. Հայ Թարգմանիչները՝ Բնուանդինի մէջ. — 3. Լուսաբեր (Գ. և Գ. Տաղբ). — 4. Գասազիրը Բնական պատմութեան. — 5. Մագնի. սահկանութիւն և Պահապութիւն:

Նորոյէ մը սկսաւ գառնալ, — երկու հոգով գրոյէ մը գիշել, — մանաւանդ երբ խօսքը ազային պատմութեան չուրչն է:

Ու աւելի բնական է կածելու որ այս բախտին հանդիպած զբքեր առաւելութիւն մը պիտի ունեան, և, ոչ մէկ այլ մասն պիտի մաս անոնց կատարելութեան մասին; Բայց ոչ, այնէւս չէ:

Ահա ապացոյց մը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»ը զոր Խ. Խան-Ազատ և Գ. Վարդանեան հրատարակցին:

Այս գասապիրը՝ ամենաօգտակար աշակերտաց, իսկ նիւթագրողաց նկատմամբ արդիւնական ախտատութիւն մ'է՝ սակայն՝ ոչ անպայման կատարելութեամբ օժտուած: Ու թէեն զայն կազմուները իրենց ալ գիտն որ գրիթէ անկարելի է՝ այս խիթին վրայ ու կոկի և անտերի աշխատութիւն մը կատարեն, այնու հանդերձ ես աւելորդ չեմ համարիր այս դասագրին մէջ գրտնուած այլ կիրարությունը ցցունոք մասնանիշ թնել: Բայց որովհետեւ «Հայաստանի իրական պատմութիւն գրիլը չափազանց գուռակ գործ է» արդարեւ, ե՞ս ոչ այնքան խստապահանջ պիտի ըլլամ այս նոր հատորիկի մասին, և ոչ այնքան համարակա՝ քննադատութեանը մէջ, որքան այս յարելի Հեղինակները մեր նախորդ պատմագրաց — Զամէնանի և Պալասանեանի — նկատմամբ:

Թողնենք Փաստանեանմին (իբրև գասագրիք), սակայն Զամէնանի «Պատմութիւն Հայոց ու խեցեագրելու (critique)» համար, յիս հայ պատմագրութեան ծագումին մինչեւ այս օրերն ունեցած վիճակը՝ իր ըրոյր պարագաներով՝ մարի մէջ ներկայացնելու, պէտք է նաև Զամէնանի Պատմութեան ծրագրն եւս աշխատուեալ պատկերացնելու: Միթէ Դասագիշտը մը շինելու ծառայութիւնն է որ կամեցան է այլ պատկանելի գէմքը մատուցանել ինքն հարենեաց: Եթի միթէ նուազ անսուլութիւններէ, հակառակ թիւններէ շրջապատուած էր՝ քան Խորենացի մը, բիւրանդ մը, Սզագինանու մը. — ուր կը մնան այսօրուան պատմիներ, — մանաւանդ թէ աւելի շուրեցուցի անճկեցնող գժուարութիւններ կային: մանաւանդ ընտրողութեան մասին: Գէտք է հշմարութիւնն ըսել:

Եթէ դիմուն չէ անապատի կենդրուում չէնք մը կանգնել, ոչ ինչ պակաս գժուարին է բարեկանական թույնը մը պարագանի վեստնել: Ահա այս վերջին գերը կատարած է Զամէնան: — Ու այս տարածամբ պարբերութիւնն կազմեցի՝ լրացնելու համար Արժանեաց իրաւունքը, Անշառութեան պահանջը,

Դառնանք խօսքիս վերնագրին, — և ահա թէ որոնք են Խ. Խան-Ազատի և Գ. Վարդանեանի շարպանանի Պատմութեան տեսական թերութիւնները, պահէլով հանդերձ անոր գասագիրը մ'ըլլալու նախասահմանուած ուրուագիրը:

Ուաշին «մասը — (զոր՝ դրուի բառն աւելի ուղիղ պիտի բացատրէր) «Հին Հայաստանի երկրն ու ժողովուրդը» ընդհանուր վերնագրին ներքեւ, — իւր հակիմն ակնարկներով՝ շատ լաւ է իրեն հնահասուրքին, բայց ոչ իրեն ուրակի պատմութիւնն Ալլ երկրորդ (Ա), զորին է որ խորդպածութեանց զուռ կը բանայ: Այսանց առաջին անգամ թագաւորի մը անոնըն կը լըսուի՝ «Մեծն Տիգրան»: — Ախտարոյց արարք: — Ինչպէս կարելի է անտեսէլ միշչել Մեծն Տիգրան եղան բրուր բրուր անտեսները, «աւելորդ տեղը աշակերտների միրաքը ծանրաենունել» համարելով անոնց յիշասակութիւնը:

Այս անօպատ մը կասապրերու մէջ երկրուգական անուններ խնողել, — այդ իսկ է զարգացեալ զուռթիւնը, — չբարդել, այն. բայց ոչ թէ իսպան ջնջել:

Այս հնամապատասխան զործ մ'ըրած կ'ըլլայ մէկը եթէ բարձր տեղ մը շուռ ենջնուու համար ուզենայ սանգունի մը յիսուն աստիճանները մէկ քայլափոխով կատարել: Պարզ է անաեղութիւնը: Ու այս ընթացքը ըսնած են Խ. Խանապատ և Գ. Վարդանեան իրենց զուռթիւնն մէջ: Բայց նաևս ասվից, նիւթերու բաժանութեաններն ալ իրարու հետ շատ համեմատութիւն չունին:

Գիրարու այս երկու կէտերը պէս չէ անտեսել զրիխ յաշդրու ուպագրութեան մէջ, որ անշուշու չի ու չանապար:

Նիւթերիս չկայ կովկասում Ազգային Պատմութեան լաւագոյն մասնենիկ մը որ կարենայ մինչույն պաշտօնը կատարել:

Իրաբաննիւր ծնող պարտի փութալ զնել այս գիրքը «Հ պատկերով և մի մեծ զուռաւոր քարտէսով. IV-րդ բաժանմ. զասընթացի և ժողովրդը. նիւթերցան. համար»:

2.

«ՀԱՅ ԹԱՐԴՄԻՒՆԻՉՆԵՐԸ ԲԻԴԱԿԱՆԻՌՈՒՆԻ ՄԷջ»: — Աշխարհաբար՝ պատմական թատերախան մը, մէկ արարուածով, երեք կարենիկ տեսիւներու բաժնուած:

Բարեկառութիւնը շարժակիթ ունենալով «ի նպաստ նզմիտի կարմիր-խաչի արհեստանոցին», զրած է զայս — երգելիկի (vauclercie) մը համառութեանմը — Գէորգ-Մեսորպ՝ Խառսութոյի թիսուսնեան երկսեռ վարժարանի և մանկապարտէլով:

Միան իսած բանաձեւին տակ՝ ընդհանրապէս վեհաշունչ պատմութիւններ նմիմ երեւոյթ մը կ'առնուն. այսու հանդերձ ընտիր մտածութիւն մէկ: այս կերպով պիտի սովորի մանկտին՝ ցայսօր եղած զարգագրները մեր սրբազն թարգմանչաց շուրջ:

२८

Թիֆլիս , Օր . Ն . Աղանեանցի տպարանէն՝  
գրքերը դուրս կը վազեն ելեկտրութեան յատուկ  
արագութեամբ մու .

Տղայոց համար լոյս տեսած գրքերու մէջէն առանձին մատնանշելու արժանի է «Լուսաբեր»:

ԱՐԴԻՌԱԲԻՆ արդին իսկ զնանատուած է արժանապէս։ Ալաջին հասորը — կամ՝ «Ալաջին տարի» — շուտով իր երրորդ տապօրութիւնն ալ ունեցաւ։ Անեւ «Երկրորդ տարի»ն կոյ զայ անոր հասնեց։ Անսոց պիտի նևուելին յաջորդ տառինեն ալ, 1809ին տառուած։

Այս երկու հաստորիները կպատճառած են — Սթ. Խոփցեանի, Յովէ Թուանեանեանի և Լ. Շամբէ Խանքիմիքի Նեղանեւ — ուսւահյա հանքածանօթ զրիչներու տողերով, որոնք ունին իրենց պարզութիւնը՝ լամշար, և համաստեղծութիւնը՝ պատրոյց, որ լամփի պազպան ցուցեր կը ճառապայթեն գեղեցիկ դպրութեանց:

4.

87  
87 Պովէաննէ Գազանենանի «ՄԱՐԴՆԻՒԱԿԱՆՈՒ-  
ԹԻՒՆ» և լլԳԵՀԱՐՑՈՒԹԻՒՆ» աւելի կը պարու-  
նակէ՝ քան ինչ որ անոր ամփոփ դիրքը կարծել  
կու տայ:

Վարդապետական է: Դասեր ու խրատներ են  
որ կը արուիին անոր մէջ, մազնիսականութեան,  
— այս հրաշագործ գիտութեան, այս նորաքըյս  
սուրբի՞ն — անունմ:

Մատենկանս կէսը կը գրաւեն հրահանգներ,  
զորս ընթերցողը նշատեալ պիտի զլուխ հանէ,  
երբ «Հաստատ Կամեցդոլիթեամբ մը զորիք ձեռ-  
նարկէ»։ Անցածը՝ զարմանագործիքնեանց զը-  
րյոցներ են՝ որ կը ներփայանան՝ իրենց ծիծագ-  
կոտ զարդերով նշարէն, առանց փուլու։

Աւասիկ Ոգենարդուրեան սխրալի օրինակներէն՝ համառոտ մը.

« Ազգի արցական տարեգործութեանց մէջ է իր-  
բականացութիւն ամենն նշանաւոր և ժաման  
դպիսիք է անդամաց ամերաւոր տարարան  
Մըր Ուկիւրի Գրութիւն պատամածը : - Մշտիւնն  
(և ինչո՞ւ ոչ միշտորոյ) եր Միքոր, տարել-  
պինականց աղիկն մը որոյ միշտցաց ձադրոցակ-  
ցոյ սպիր Փայտ Քինն, կ երևանաւ երս Միք  
Գրութ պատիւնի (!) մէջ ի հր գամեռէր, զեկիցիք,  
խարոնաւ մանկանաւ կնուց մը կերպարան ըր-  
փ, շատ անգամ եցի իսկ կատարեալ ըրու-  
թէք և այս երկուունի շարունակաւոս է ամբողջ  
երեք տարիք : Այս ուրութիւնն ու միայն մարդ-  
կացին կատարեալ մարտիւնն առ ովանեսնեւ և

զգայարանքներ ուներ, այդ ենակ կը խօսակցէր, իր երկրային կիասելքն մասնավունքը կը պատ-  
ճեռ և հերզինք յօժարական արաւարքի ի-  
ներ անեն փորձութիւն, և աստիառապահ Անիկիւն  
Գրութի փորձի կրունք։ Փորձիր կը խառարուէին  
աներաւաոր գիտանական տաև մէջ, մշտիունը  
կը բառուր մատիսանական նիշին ուր կը մնա-  
ընացած վիճակի մէջ։ Ուն է որ աղջի կ'ունե-  
ար յուրաքանչար մարմանցունք, և թիւ Վիրջ-  
առադիննեկ զուրա կ'ելլիր Քարի Քիննեկ ուրաւա-  
կանը զոր անեն որ կը ունենէր և որուն լու-  
սանկարը զանազան գրեթերով առած է Բրոֆե-  
նուոն։» : – {Նոգուուանն իմէ է} :

«**Ψένερ** ή **καμποτζηκή** : ωραριόθελη **επέληνωση** από  
καινούρια φυρδόδερξην **ωλ** καὶ **Ιχές**.

Ἵρηράτιν **φριτσιώδη** **ψωαπατίσικηρ** (message)  
Ὕρησιν **πυτακιώπηρ**: Ψήρι **καταπιεστ** **αιλίανευαγιά**  
φυρδόδερξηρ **μεγιστήρι** **διαδικιάνακή** **μήρι** **πιλέσσωσιρ** **ιλκ-**  
**ινθιμ** **ιέρι** **ηρ** **γιανειτί** **αγη** **κιατ** **αγη** **οηρήμ** **κηρ**  
φριτέρ **πυτακιώπηρ** **ψωαπατίσικηρ** **άναγκερκέ** **φριαν-**  
**ιάκρι** **ζερνειάκηρην**, **σιάκιασια** **αιλίρι** **ηρ** **φριαν-**  
**ιάκρι** **ζω** **μηρί** **φωτικήρ**: **Ψέναρηκή** **κηρ** **ζωρ-**  
**ιάκρι** **τιλεκιάνερηρ** **ρέ** **κηλίαν** **καρπιητηρ** **αγιναη**  
ρυαπατηρη, **εθίζει** **ηρ** **κιατ** **τωσηρ** **πυτακιώπηρ-**  
**ιέρη** **κηρ** **φριτέρκη** **άκιασιαρη** **ωραποτερκιατρ** **κ.**  
**αγενάγκιν** **δηνη** **γιανερηρην**, **ηρ** **ιέρι** **ηρ** **κηρ** **φριτ-**  
**ρηρηρην** **μεριαγη** **αγη** **γιανερηρη** **άναρκηρη** **κιατιαρη**  
**τιλε** **τιλε** **φωτηρη** **κιατ** **ζω** **ζηνηρη** **κητη** **τιλε** **ζηνηρη**  
**ηκητηρη** **πιλέρη** » :

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ. — Սահմանադրութիւնը և  
բուրքահայ մամուլը (խմբագրական) . . . . 1

#### ՀԱՅԿ. ՃԵՄԱՐԱՆ

ՅԱՅԱՀԵԱՆ. — ԿՐԱԿԱՎԱՀՄՈՒԹԻԱՆՔ ԸՆԴՀ. 18

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յ. Գ. ՄՐՄՐԵԱՆ. — ՄԵՆԻԿ ԺՂՋԱՊՐՈՒԹԻՒՑ  
ԺԻԼԻՍՊՎԱՅԱԿԱՆՔ . . . . . : 21

ԼՈՒԽՃԻ ԲԱՐԾԻՆԻ. — Պահանորդը . . . 23

ԱՐՄԵՆ ԵՐԿԱԹ. — Բանաստեղծութիւնը	28
ԳՐ. ԹԵԼԼԱՎԵԱՆ. — Պուկը	29

ՅՐԱՆՍՈՒԱ ԿՈՊԻ. — ՄԱՆԴԵԱՆ ԹՈՆԻ Առ.  
ԲԻ ՄԻ ԽԱԺԱԿ (ԹՐԱՄ. Խ. 3. Սարամեան). . . . . 80

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Հ. Ք. ԶՐԱՔԵԱՆ. — Գրիգոր Վահաբեան . 85  
Տօք. Տ. ՏԻԳՐԱՆՈՒՅՆ. — Պատահակ . 84

Հ. Օ. ՃԵՄԱԿՈՒՅԱՆ. — Պատասխան 38  
Հ. Օ. ՃԵՄԱԿՈՒՅԱՆ. — Առողջաբանական հարցը 41

**ՄԵՆԱՍԵՐ. — ԳՐԱԼԻՈՆԱԿԱՆ** . . . . . 47